

արելք չկար նաև . . . — Նիսիսն ալ գործածելու .
 միտէ իւր . . . — Նիսիսին մէջ աւելի քան Տնչու-
 թիւն կամ գոնէ համառօտութիւն մը կը գտնէ:
 Ժամանակ մը ինք զինքն կարճ եւ միանէ կերպով
 բացատրելու համար՝ մեկ հըլզովմ միայն կը գոր-
 ծածուէր, ի, ին, իմ եւն. շնայելով նաև բազ-
 մաթիւն ականջ խայթոյ, պոսացող հընմանց, կէ-
 ցին, միին, մարդին. կարծեմ զբն ինացած էր՝
 Աստուծոն ալ պիտի բուսէր: Քարծմանկին ալ այս
 է որ մեր ի մերձուտ ճանչցած՝ ներքայնակու-
 թեան, ճաշակի եւ բանաստեղծական հընմանց
 զարնուտ անմիջք ալ կը գործածէին եւ կը
 գործածեն շատ սիրով այս կերպ հըլզովմը: Ստայգ
 է այսպիսի հըլզովմեր գեւ բուսական յաճած կը
 նմարուին քանի մը թիերթիւն, հրատարակու-
 թեանց մէջ. սակայն կը յուսանք թէ ատե՞ք ալ կը
 վերցունին: Մի էր արդե՞ք սանց աւելը թումի
 կանգնուի, սանց աւելն առնողը. — քաղհընու-
 թիւնն էր եւ է: Ուրե՞նք քաղհընութիւնը լեզուի
 կը զարգացման կարեւոր գործիչներն է, եւ քա-
 լահընութիւնն է որ չէ թողուցած որ գրաբարի՝
 աշխարհարարի մէջ խոյտառակ գործածութիւնն
 արժան ձգէ, քաղհընութիւնն այս յետաջընման
 առնէն առաւ: Եւ միտէ քաղհընութիւնը չէ որ
 զարգիներն լեզուին մէջ բազմաթիւ կանոններու
 անշարժ զարգացումը թեանց պատճառ. կ'ըլլայ, որոնք
 նոյն լեզուին օտու՞նն այնպէս կը գտնուարդնեն:
 Այն ստայգ չէ թէ ժողովուրդը միայն լուր ստա-
 նալու համար, միայն իւր ստանան ծարաւն յոգե-
 ցնէնու համար լուրջի կը կողմը, սաանց սան-
 նեւն սանց լեզուին այնպէս: Աւ, լրագրաց լեզուն
 ժողովրդական լեզուն վրայ այնպիսի մեծ ազդե-
 ցութիւն ունի՝ ինչպէս եթէ ներքուլ է նմանու-
 թիւն՝ օտուցիչն աշակերտին վրայ, եւ լրագրի
 նա մեր սիրուն աշխարհարարին մէջ սեննուած
 այնպիսի խառնակութեանց պատճառը: Լրագրի
 պէտք են նախ իրենց էջերն թըքարանութիւն
 ներք, վերջեր շատ յաճախած զազդիտանու-
 թիւնները՝ ցած առմիկարանութիւններն արտար-
 օնը. իրենք պէտք են որոշ եւ հատարակց քերա-
 կանութեան մը համեմատ ընթանալ, եւ այն ստեղծ
 կը սեննուէ թէ ինչպէս մաքուր եւ սիրուն գրական
 լեզու կ'ընդհանրանայ եւ կը տիրէ ժողովրդեան
 թանկ խառնուրդ մէջ:

3. Յոյնն ի Պոլսն — Հանդիսոս, անցեալ
 տարւան «Շաղկեմիլն» մէջ (1898 եր. 125,
 թիւ 6) առիթ ունեցած էինք Պարսիսի հայ բժշիկ
 մ'ըրած գիտնի վրայ խոսելու: «Անահտ» վերջին
 թիւը (3, էջ 109) կու տայ մեզ նոյնարգի ուրիշ
 ուրախալի լուր մը, ահա ինչ կը կարգանք. «Յր. Պո-
 յուս Բօլզիւն, որ Բարբիշ Բժշկական Ազգայնախոյն
 ներկայացուցած էր աշխատութիւն մը իմարտու-
 ժութեան վրայ, յաջողած է արժանանալ, նոյն
 մրցմանը մասնակցող մեկ քանի ֆրանսացի գիտ-
 նականներու հետ Պայնառութ մրցակցին Բօլզու-
 լեան, որ նոր աւարտած է իր բժշկական ուսումը
 եւ վերջեր հաստատուած է Բարբիշ Ըանդ-Նիզիկի
 թաղին մէջ, արդէն մէկ քանի օտու՞ննստիւն
 թիւններ հրատարակած է Ըտօքոյի հիմնած հան-
 դիսին Archives de Neurologieին մէջ,» Կը շնոր-

հաւորենք երիտասարդ Գիտնականին որուն այս
 առաջին քայլն ու յաջողութիւնն արդէն՝ մեծ
 սպաւազ մը կը խոստանայ:

ՕԳՏՈՎՈՐ ԳԻՏՆԻԹՆԵՐ

— Արդի քաղաքակիրթ մարդկութեան
 ամենէն աւելի տարածուած մուր կարծիքներն
 մին է՝ շտիքի Բարձր-Նիւն՝ օտու՞նց Ըտու՞նց
 Ըլլալն: Ըստ գօտարին եզած է ցայտմ՝ եր-
 կարծամանակեայ աւանդութեամբ կարծես նուի-
 րագործուած այս մուրուութիւնն ստապելլ Ըտ-
 քարի գործածութեան՝ ատամանց համար վնա-
 սակար ազդեցութիւն ունենալուն՝ ցայտմ ոչ
 դը կրցած է անհրեքելի ցուցում մը յառաջ
 բերել. մինչ ընդհակառակն ծանօթ է որ մա-
 նուանդք այրեցեալ գոտույն ընտելիք որ ամենէն
 աւելի մեծ քանակութեամբ շարք կը սպաւեն,
 ամենէն աղէկ եւ ամենահաստատուն օտամանըն
 ունին: Եւրոպացւոց մը անգամ մը միայն իւր
 ձեւնագոյն սպիտակութեամբն նախանը շարժող
 սեւամարթի մը շեղ եւ ալբատարագոյն ա-
 տամանց շարքը զինելը բաւական է: Նոյն իսկ
 Անգղացիք՝ որոնց համար կ'ըսուի թէ շարքին
 շատ մեծ համակութիւն մ'ունենան՝ իրենց
 գեղեցիկ ու հաստատուն սկոտներովն մեկալ
 ազգերը կը գերազանցեն: Սակայն շարքին
 համար ըտուած՝ միւս շարքերդեանց համար
 չ'արժեք, կ'ստանորարար քաղցրակները, շարք-
 արմիրը եւ պիտոս նմանը՝ ատամանց վնասակար
 համարելու է:

Ընդձեռնայ Ռոմանու. — Մեծ գոհունա-
 կութեամբ կը տեսնեն Գաղղիացիք ընդծովեայ
 ումանաւուն բազմաթիւ փորձերուն յուսա-
 ցուածէն աւելի յարող ելք ունենալը Ռոմանուը
 մրրկալից ծովուն տակէն Յուրնէն մինչեւ Մար-
 սեկկ ճանապարհը՝ եւ զարձը 14 հանգոյց
 արագութեամբ կատարեց՝ առանց ստիպուելու
 իւր էլեկտրական միջերանցները (accumulateur)
 փոխելու: «Մագնետա» ահագին զրահաւորն
 վրայ թէ խարխիս ձգած եւ թէ քալած սիրո-
 ցին յարձակումեր կատարեց, եւ ամէն անգա-
 մուն ուղմերն իրենց նպատակի կէտին հասան:
 Նաւաստիք եօթը ժամու չափ ողախտու եւ ջրա-
 խիտ միջոցին մէջ կրցան կայտառ ու զուարթ
 մնալ՝ այնպիսի իբր թէ նաւը ծովուն տակը
 գտնուէր՝ առանց ամենեւին իրենց առողջու-
 թեան վրայ ազդեցութիւն մը կրելու: Նաւը կը
 սուզանի եւ ջրոյ մակերեւոյթը կ'ըլլէ՝ ըստ հա-
 ճոյից իւր հրամանատարին: Ի սկզբան անդ կ'ա-
 ուրկուէր թէ նաւը կտր ըլլայ՝ այսինքն թէ

կարելի չըլլայ ջրոյ տակէն նոյնը կառավարել, այս առարկութիւնն այլ եւս հիմն չունի, վասն զի շըբադէս (Périscope) անուն գործին՝ այս անպատեհութիւնը կը բառնայ: Արիկա ծուռ դիրքով բազմաթիւ Տայեխիներէ կազմուած՝ իւր առանցքին վրայ դարձող Տեւադէս մըն է՝ որ առարկայից պատկերները՝ մինչեւ հըամանաւարին խուցը գտնուող մութ սենեակը կը Տասցընէ եւ զոր ջրոյ մակերեսութիւն վըրայն կարելի է ամեն կողմ՝ դարձնել, նաեւ երբ նաւը՝ ջրոյ երեսէն վար ըլլայ:

Այս նաւուն դէպ ի թշնամի զրահաւորները մտնելալը՝ վերջիններս չեն կրնար յառաջուրէնէ կուսնել, եթէ նաեւ իւր ուղղութիւնը գտնելու համար ջրոյ մակերեսային ելլէ՝ անմիջապէս դարձեալ կը սուզանի եւ կարելի չէ գուշակել թէ երկրորդ անգամ՝ ուր պիտի երեւնայ իւր աւմըն արձակելու համար, զոր ջրոյ տակէն չի կրնար ընել, Տեւաւարար կարելի չէ բուսական ազդու կրակով մը զայն դիմառելու պիտարաստուիլ, այլ միայն թեթեւ հըսգէններ (Մարսիմի եւն սեսակէն) գործածել, որոնց գնդակներէն նաւուն գմէթը պողովատեսայ զրահով մը պաշտպանուած է ըստ բուսականի: Եթէ նաեւ նաւը խորասկի՝ միշտ բուսական Ժամանակ կը ձայտ անդ, իւր աւմըն թըշնամուցէ միայ արձակելու: Բաց ասոր շատ դիւրաւ եւ սիրով 200.000 առ քառակէն 650.000 Փրանք արժողութեամբ փորրիկ ընդծովեայ ումանաւ մը (100—250 տակառաշափ տարողութեամբ) կը զոհուի՝ աճագին եւ բազմամարդ զրահաւորներ կործանելու համար:

Դաւական պաշտօնէութիւնն այնչափ գոհ ձեաց «Կիւսաա. Զէդէ, ի (այս է ումանաւիս անունը) յարող փորձերէն՝ որ որոշուեցաւ այսպիսի ութ ուրիշ ումանաւեր շինել ապ: Այսպէսով գաղղիական նաւատորմիը՝ անգղիականի քառորդին չափ ըլլալովն հանգերձ՝ վերջնայն համար ոչ միայն հաւասար զօրութիւն կ'ունենայ այնուհետեւ՝ այլ նաեւ կոյնը կը գերազանցէ՝ վասն զի ոչ գիւրին եւ ոչ ալ հաճոյական է շտեմուած թշնամույ մը Տեւ պատեւապիլը: Եւ ո՞ գիտէ, արդեօք թիչ մ'ալ Անգղիացիք սակայն չեն կրնար եւ ի չափու պահելու համար չէ՞ որ՝ ուղղական այսպիսի կարեւոր գիւտի մը յարողութիւնն ի լուր ամենցուն կը հոշակուի:

— Հոյանդայի Գրոնթերէն գաւառը՝ „L'agriculture moderne“ լրագրին հաղորդածին համեմատ՝ բուսական աստեղ է վեր փորձեր

կ'ըլլային գետնախնձորի անպէտ ու անյարգ սունկէն (ոչ թէ արմատէն) թուղթ շինելու: Գրոնթերէնի թղթահանութիւնը մեծ ծաղկման մէջ է, հոն նմանապէս աւատօրէն կը մշակուի գետնախնձորը: Ամստերքափխալական հիւպատոսին սուած տեղեկութեանց համեմատ, այս փորձերս յարողած են յուսացունն իսկ գերազանցելով: Գործատէրները գետնախնձորի տնկին տակառաշափը կը գնեն այժմ 5:60 Փրանկի: Արուեստի այս Տիւղը կրնայ մեծ արդիւնք ունենալ՝ եթէ մէկ կողմանէ գետնախնձորի մշակութիւնն աճի, եւ եթէ միւս կողմանէ գործատէրները մշակաց աւելի գոհացուցիչ գին մը վճարեն, որոնց համար այս սունկը միայն իրբ աղը շնին յարգ մ'ունի:



ՔՄԸԿԵՅԵՄՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

Վիեննա, 26. Յունուար, 1899:

Աւստրիայ: Սակաւօրայս տնտղութենէ մ'եսորը զաւատական ժողովներն փակուեցան, որոնց փոխադէն ամսոյս 17ին Սորհրդարանը դարձեալ բացուեցաւ, սակայն կրտի թէ այս անգամ՝ ալ երկար կեանք պիտի չունենայ: Աւստրիոյ եւ Հունգարիոյ մէջ ներքին դաշնակցութիւնն (Ausgleich) անցեալ տարոյ Դեկտ. 31ուս աւարտելով § 14ին ձեռք Ծորին Վեհ. Կայսեր առանձինն իրամանագրովը՝ նոյն դաշինքն ի զօրութեան կը մնայ տարի մ'ալ ամբողջ. սակայն Հունգարիա § 14 սկ չունի, եւ հակակուսակցութիւնն սակէ օգուտ քաղելով շփոթութիւններ կը յարուցանէ: Բանֆիի իրաժարականը որչափ կ'երեւայ կը մերծնայ. ներքին տագնապը դեռ փարատուիչն շատ չնոռու է:

Գաղղիոյ: Վերջերս Անգղիոյ եւ Գաղղիոյ մէջ ծագած գժտութիւնը վերջնայն Փաշտոյայի խնդրոյն մէջ թուրովին ետ քաշուելովը խափանեցան. եւ թէեւ Անգղիացիք Գաղղիոյ Մադագասկարի վրայ դրած անւտրական կարգադրութիւններուն՝ իբրեւ իրենց վաճառականութեան մեծ արգելիք մը վրայ շատ տոգոհ աչքերով կը նային սակայն այս կողմանէ խաղաւ